

ի՞նչ պիտի ըլլար եթէ կարենայինք հասնիլ 2000 աստիճան զրոյչն վար ցըրտառութեան մը. մենց չենք զիտեր զայն: Նշանակենք միայն որ, եթէ կազ մը ճընշումի տակ զրուելով կը հեղուկանայ, ամենչն աւելի զօրաւոր ճնշումներն չեն կրնար երբէց մարմին մը հեղուկ վիճակչն հաստատուն վիճակի փոխել, ինչպէս ցուրտը որ յատկապէս կը պնդացնէ մարմիններն և անջարժ կը զարձունէ գոնէ արտաքսապէս անոնց հիւէններն, որոնց այնքան յուղակ են կազերուն մէջ և խիստ շարժուն հեղուկներուն մէջ: Մենց զեռշատ ուսանելիք ունինք, ուրեմն, ցուրտին առաջ բերած արդենաց վրայ և գտնելու ցրտութեան առատ աղբիւրն որ զիտութեան համար շահաւատ ըլլայ, ինչպէս եղած է իրեն համար չերմութեան<sup>1</sup> զօրաւոր աղբիւր մը ունենալը:

ԴԻԻԾԱ. ձառք և ներբողք ակադեմական:



## Պ Ա Տ Մ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

### Հ Ո Ռ Մ Ա Յ Ե Ց Ի Ո Յ Ց

(Ժար. տես. 1917 թի. էջ 183)

\*\*\*

Տարկուինիոս Գոռոզ տեսաբանացին նելով որ Հոռմի մէջ լաբաւերազօն բած զաւաղբութիւնը պարապի ելաւ, ուզեց զենքի զօրութեամբ բազդը փորձել. ուստի, Ետրուրիայի Վէյա ու Տարկուինիա բաղաբները զրուեց և ուղար հանեց: Ճակատամարտը խմբուեցաւ Արսիա անտառին մէջ, ուր Տարկուինիոսի մէկ որդին տեսնելով հեռուելու թրուտուը՝ իսկոյն անոր

վրայ իրացմաւ, Երկուոքն ալ այնպիսի կատաղութեամբ մաքանեցան իրարու զէմ՝ որ զիրար սպաննեցին: Սակայն Հոռմայիցից յաղթեցին և թրուտուը փառաւոր հանդէսով թաղեցին: Հոռմի տիկինները տարի մ'ամրող թրուտուի վրայ սուգբունցին լուկըբասիայի պատիւր պաշտպանած ըլլալուն համար:

Դահազուրկ թագաւորն ՊՈՐՍԵՆԱ այս անյաջող փորձէն ՀՈՌՈՒ ԴԵՄ չյուսահատելով՝ Ետրուրացւոց կլուսիոն բաղարին Պորսենա թագաւորին ապաւինեցաւ, որ զօր բանակի մը գլուխն անցած Հոռմի վրայ արշաւեց: Այս անզամ Հոռմայիցից յաղթուեցան, Պորսենա՝ բաղարը պաշարեց ու յարձակուով գրաւեց Յանիկուր ըլլուր (507): Յաղթական արքան՝ աղուուկաններէ պատանիներ առաւ, տուրք զրաւ Հոռմայիցւոց վրայ ու արզիկց անոնց զինաշխնութիւնը, Յետոյ ընթացքը շարունակելով՝ ուզեց Լատիններն ալ նուածել, բայց յաղթուեցաւ կլուսիոն բաշուեցաւ: Թէպէս Հոռմայիցինները վերսախն անկախութիւնը ձեռք բերին, սակայն կորմացուցին Լատիննի վրայ իրենց ունեցած տիրապետութիւնը: Վոլսկացից, Եկուսացից, Հեռնիկացից և Լատինց, -որ Տարկուինիոս Գոռոզի ժամանակ հոռմէական զերիշխանութեան տակ մտած էին, -ինցնազուին հոչակուեցան, ու Հասարակապետութեան երկիրներն ամփոփուեցան զարձեալ Հոռմի արուարձակին մէջ:

Փառասէց Հոռմայիցիք՝ յաղթող թշնամին երբէց խաղաղութիւն չինցրելու սկզբունքով սողորուած, և Հոռմի անպարտելի ըլլալու զաղափարը չպղործելու համար՝ բանասեղծական զրոյցներով իրենց կրած պարտութիւնները ծածկեցին, ինչպէս ակներել կը տեսնուի Պորսենայի հետ ըրած պատերազմին մէջ:

«Պորսենա, կը պատէց զրոյցը, կանց առաւ Հոռմի առջ: Քանի մարտիկ մը, Որտարի կոփեն, միայնակ պաշտպանց Տիրերիսի փայտէ կամուրջը՝ նարուական բանակին դէմ, ժամանակ առաւ Հոռմայիցւոց՝ որ կա-

1. Խուռակ Բիկու զուցերացի զիանականը ծնեալ 1842 Ժնեվէ մէջ, յաջողեցաւ աւելի ցրտագոյն օդափառ նումեր իրականացնել քան որքան իրէք առաջիններն եցած էին ճառ բերել:

մուրց ՔԼԵՆՆԵՆ: Այս առեն ինք գէնորդ զետը նետուցած առ և լուսալով զմանցի ափին անցաւ: Հոգով՝ զիւցազին երախաղէն՝ մեղ արձանը կանգնեց:

Եթե սպե սազացին մէջ սասակացաւ ուրէշ տաշ Հոռամացիք մ'աւ, Սուկինո երթասարդ պատրիկ, վենց իր առ զոհէ իր այսինքն ազատիւն համար: Հուա Հոռամացաւ Պորսնան չըշապատող ամբոխն մէջ, Հոռամանքն զանցնելուն տակ ճանկած զարցնելով մ'ու և խանուեցաւ Պորսնան չըշապատող ամբոխն մէջ, Հոռամանքն զանցնելով թթապարիք թքէ նամատ: զօրց ամբոխի կը քանինք: Սուկինո կարուսէլ թէ թթապարն անհիայ է՝ զարցիք հարուակ մը զայն պանձնէց: Շուա և բռնեցի զիւցը՝ թթապարն առէն տոքին, — Ես եկայ որ զրկ սպաննեմ, բայս նա, բայց խարուեցայ, սակայն զիւցը որ ինչի պէս 300 կորիծ աւ երգուեցէր ևն զոեց մեղնելու: — Ու ցուցնելու ամառ թէ Հոռամացիք մը ոչ ոչ մաշնելուն կը պակինյ, իսկոյն մեղնը կարկանց խորոշին մէջ ու այրից, առանց ցաւ մը ցուցնելու: Պորսնան, յուզուած ու սպասարկուած պատ թորոց Սուկինո, որ առա Սուկինո (Պահեննեա) մականոնը, և խազապաթեան դաշինք կազմց Հոռամաց ցես»:

**ՄԵՐՈՒՆԻ աբսորականը՝**  
**ԼԱՏԻՆՈՒ իր գաղափարին վրայ յա-**  
**ՃՈՌՈՒ ԴԵՄ մա՞՝ յետին ճիզ մ'ալ ը-**  
**րաւ Լատինները բռնելով**  
**իր կորուած թագին պաշտպան: Լատին-**  
**ին բոլոր գաշնակից քաղաքները զէնց ա-**  
**ռին Հոռոմի դէմ (496): Եներակոյտը նե-**  
**ղը մուած՝ զիկտատոր անուանեց Աւլոս**  
**Պոստումիոս, և Հոռոմի բաղդր միազօր իշ-**  
**խանուեցեամբ անոր յանձնեց: Հազիրին**  
**լճակին քով տեղի ունեցաւ արինաչնդ**  
**պատիքազմ մը, ուր հոռոմյեցի զօրա-**  
**վարները՝ բաց ի զիկտատորէն՝ ինկան**  
**դաշտին վրայ: Թէէչտ անորոց մնաց պա-**  
**տերազմը, սակայն Լատինները քաշուե-**  
**ցան: Խսկ Տարկուինիոս Գոտոց նոն իր**  
**վերջին որդին կորսնցուց, և ինքն ալ նի-**  
**զակի հարուածէ մը ծանրապէս վիրառ-**  
**ռուած, իորոտակուած յոյսերով քաշուե-**  
**ցաւ կումա, ուր մեռաւ անմիթիթը (495):**

Երեց տարի վերջ, Հոռոմյեց ու Լատինաց մէջ դաշինք կնրուեցաւ, ու բով Լատիններն իրաւունքով ու պատուով հաւասարեցան Հոռոմյեց ուց (493): Այս դաշինքը, որ պղնձէ սինի մը վրայ արձանագրուած էր, հետաքայ պայմաններն ունէր. «ԱՌՀԱՎԻ ատեն երկինքն երկէս

վեր՝ և երկիրն երկնքէն վար մայ՝ Հոռոմի և Լատիններու մէջ խաղաղութիւն պիտի ըլլայ: Անոնց մէկմէկու զէմ զէնց պիտի չըրարդացնեն, և թոյլ պիտի շտան բնաւ ու թշնամին իրենց հողին վրայ ուրց դնէ: Անոնց իրենց բոլոր ուժերով իրարու օգնութեան պիտի համնին: Աւարն ու զրաւուած երկիրներն երկու հաւասար մասի պիտի բաժնուին, մին Հոռոմյեց ու իսկ միւսը՝ Լատիններուն համար»:



Հոռոմէակամ սաղաւարտներ.

**ԹԷԿէՅ Հոռ-**  
**ԱՌԱԶԻՆ ՊԱՑԲԱՐ ԵՐԿՈՒ փիլոնին ճա-**  
**ԴԱՍԱԿԱՐԳԵՐՈՒՆ ՄԷՋ կատամարտին**  
**մէջ տարկուի-**  
**նեան տունը բոլորովին ջնջուեցաւ և Հա-**  
**սարակապետութիւնն իր անհաշտ թշնա-**  
**միչն ազատեցաւ, բայց Հոռոմի մէջ՝ աւե-**  
**լի քան երբէց՝ սկսան ներբին կրիմները**  
**բորբոքիլ: Փազաւուրներու ժամանակ՝ ուս-**  
**միկը պատրիկներու բռնութեան դէմ թա-**  
**զարուը պաշտպան ունէր, իսկ արցոնի**  
**զահին անկումով՝ զոռոզ պատրիկները**  
**ուամկին դէմ զիկտատոր մ'ալ զրին, ա-**  
**նոր առջն փակելով բողոքի ամէն ձայն:**  
**Զարաքոյն քան մ'էր նակ այն՝ որ պա-**  
**տերազմներու պտուզը պատրիկները միայն**  
**կը քաղին, իսկ ուամկին ոչ միայն քան**  
**մը ձնոց չէր ձգեր, այլ իր թշուառու-**  
**թիւն օր բատ օրէ Կ'աւելնար, վասն զի**  
**պարտաւոր էր ուամկիկը՝ իրըն տէր սեպհա-**  
**կան կալուածներու տուրք վճարել և ա-**  
**ռանց ոռնէի զինուուրագրուիլ, ուստի ճա-**  
**րը հաւասած, պատրիկներէն փոխ դրամ Կ'ու-**  
**զէր, իսոստանալով պարտցը վճարել, ու-**

նեցած կալուածը գրաւ դնել և առած դրամին ալ հարիրին տաններկու տոկոսը հատուցանել, թէ որ առմիկը ժամանակին չկարենար տոկոսը վճարել՝ սոսկալի էր օրէնքը: Անզութ պարտատէրն իրաւոնց ունէր ծախելու ոչ միայն անոր տնակը, կալուածն ու բոլոր ունեցածը, այլ նաև անոր կինն ու որդիքը, ու մինչև անգամ զինքն ալ կրնար վաճառել:

Ուամիկը տեսնելով որ Երեակյոյն ու պատրիկները զինք խոսուումներով միայն կ'օրօրէն, և օրէնք մ'ալ չկայ պարտատէրներուն զօշաբաղութիւնը չափաւորող, ըմբուտացաւ, և այսպէս երկու զատակարգերուն մէջ, պատրիկին ու ուամիկին, սկսաւ այն մոլեզին ու անմուանալի պայբարը, որ երկու զար տեսեց (496-300), և եղաւ կիւ մը իրաւոնքի ընդդէմ բռնութեան, և հաւասարութեան՝ ազնուապետութեան դէմ, ու վերջացաւ ուամիկն կատարեալ յաղթութեամբ:

Այս ընկերային պայբարին վրայ Հռոմայի եկիր ստոյդ բան մը չէին զիտեր. իրենց յայտնի էին միայն պաշտօնեաներու անունները, բանի մ'օրէնքներ և ցանի մը թուականները: Բայց շատ մը զրոյցներ կը պատմէին:

Ահա թէ ի՞նչ կ'ըսէին պայբարին ծագման վրայ:

«Հոոմ պատերզմ բռնուած էք Վուսկեանց հետ. Սարնացի Ակպիտո կոտրու վրապատու, իրիսու ու շաման, զննէր տակ կանչեց բոլոր պատերզմէնները, Ցանարդ հրապարակի վրայ երեսն ելաւ վատոյ ու վերպրոյ ծածկուած հարիւագել մը: Այս էր ոտքն հաւաքուած ամբոխն Նկարզը իւ պատամթիւնը: — Բոլոր կեններ պատերզմէններ մէջ անցոց, բաննութ ճակատամարտներու մէջ մտայ, բայց թշնամինը բռւոր արտերս ապականեր, տեսկու այսիր և հօտերս զուցեր են, վրա դրուած տորբը վճարելու համար՝ ստիպուեայ զբաժ փոխ առնելու. պարտերս բանի վճարին՝ տոկոս վրան զարնելով շատցան. Նախ հօրմէս թացած կալուած պարտատէրներն առին, իսուոյ բռւոր դոյցերս զրաւեցին և պարտաէրս զիս բռնեց, շղթայի զարկաւ ու զածի պէս վարուեաւ ճետու: Ահա թէ ի՞նչ կերպով կը վարատորին հայեններին պաշտօններու: — Այս խօսերը կ'ըսէր ու կործը բացած կը ցուցնէր, որ զատաշնի հարուաներուն տակ կապոյս դարձեր էր ու արին կը գալըր:

Աս շատակի տեսարանին առնէն խոժանն իւ զարոյ՝ թը պոթկաս և թէ նաց որ հն հրապարակի մէջ զատուուց պատրիկներու զգիկ ըգիկ ընէր: Միւս հիպատոսը խոց տառ ուամիկն իւ որտութիւնուն դուշուուտ տառու, և սա հազարնեցաւ, ու պատերզմ զնաց, բայց վերադարձն՝ Երեակյոյ մերժեց ուամիկն իւրաւուց, և հիւ պատունեց զայն նոր արշաւանցի մ'առաջնորդեցին:

Եր բանակը Հոոմն դուրս էլաւ, ուամիկն 18,000 զգի պատրիկներին բանակցան և Հոոմն երեց մըն հոն հոն: Անին զատէ անին նորիթան իւրաք վրայ թաւուցան և լուցեցին Հոոմ վերադառնաւ, որպէս զի իրենց բանակներով ու արիւով պատրիկներուն հարապարակ չափանիկներուն Երեակյոյը սարապար թափանիկներին բանակցան թափանիկ մատի իւ ընակէններին՝ պատամաւոր դրկէց ուամիկն Մենեկոն Ալդրին իմաստուն մէնկէրուուց, որոց պատմեց անզամներուն ու ստամցան առակը: — Օր մը, ըստ նա, անզամները ստամցան առաստամիկցան՝ բանկով թէ ինչըն համու մնն զիախամին ու ստամցու վայեկէ, ուստի մանն զարքցան աշխատէլ, բայց ստամցու մնանդ չանուելով՝ մարմնն ակիրացաւ, ու անզամներն այսպէս իրենց պատամարուուց պատամարուու բան պատիքը կրեցին: Երեակյոյը ժողովրդնան ստամցն է, սկզ ստամցու մնանդ չանուելով՝ մարմնն ակիրացաւ, ու անզամներն անզամներն են: — Անիմի համոզուածու ու վերադարձաւ իւ Հոոմն Երեակյոյը իսուացաւ բրն պետք տալ զինք պաշտպանեց համար:

Այսչափ ստոյդ է որ՝ այդ ժամանակները Հոոմի մէջ բաղաբային նոր պաշտամարներ կարգուեցան, այսինքն ցեղականները, որ ուամիկն ծրիբան կոչուց ցան: Իսկզբան երկու էին (494), աւելի ուշ չորս եղան (471): Ասոնց ուամիկներն էին կ'ընտրուէին մէկ տարուան համար. իրենց պաշտօնն էր ուամիկն շաները պաշտպանները և պատրիկներու բռնութեան դէմ:

Հոոմի բանակներէն աշխարհակալու ած ԱՌԱՋԱԿԱՅԻՆ օՐԵՆՔԸ հողերը՝ կը կազմէին հոոմչական ժողովը զըրդեան հասարակաց կայուած ըսուածը: Միերակոյուն այս հողերը շահագործելու համար վարձու կու տար ամենէն բարձր զին տուողին: Միայն պատրիկներն ու հարուտաններն էին որ այդ հողերը կը վարձէին, բայց ժամանակի ընթացքի մէջ՝ Երեակուտին ու վարձականներուն մը ջնորհին՝ վարձիք հասուցուումը դադրեցաւ և հասա-

բակաց հողերն առանձնականաց սեպհաւ կան կալուածներ դարձան:

Այս անիրաւութեան դարման մը տառ նելու համար և ուսմկին սիրելի ըլլալու մոքով, Սպուրիսս կասխար, յալթօղ՝ և երեց անգամ հիւպատոս ընտրուած՝ առաջարկեց որ հասարակաց հողերէն մաս մը բաժնուի ռամկին ու վարձուրուները մասացած հողերուն համար իրենց տուրքը կանոնաւորապէս վճարեն: Ասկէց սկսաւ աշարկային օրենքի (*lex agraria*) առաջն կոփմերը:

Բայց որովհետև հասարակաց հողերուն յափշտակութիւնը պատրիկներու հարստութեան զիլաւոր ապրիւրն էր, և մեծերը կը տեսնէին թէ իրենց շահերը վտանգի տակ են, սաստիկ կատղեցան կասխոսի դէմ և համոզեցին զիւրահաւան ուամիկն՝ ըստով թէ նա մատնիչ մ'է, Երբ կասխոս պաշտօնէն եւս, պատրիկներն ամբաստանեցին զինըն իրեւ թագաւորութեան հետանող՝ Դատապարտուեցաւ ու զիլաւուեցաւ (486):


ՊՈՒԲԼԵԱՆ	Ազարակային օ-
ՕՐԵՆՔ	րէնքն անզործա-
	դրելի թացացիւ-
	րուն մը միայն

Համարձակեցաւ անոր վրայ խօսիլ, և որ յանկարծ մեռած գտնուեցաւ իր անկողնին մէջ: Սարսափէ սմբած՝ ուամիկն ու արիւրուները լուցին: Միայն հարիւրապես մը Պարլիում բայութիւնն ունեցաւ բողոքելու, և առաջարկեց նոր օրէնք մը իր անունով Պարիեան օրենք կոչուած, որ երկու յօդուած կը պարունակէր: ա: Ռ' թէ պատրիկները՝ այլ ուսմիկը միայն ընտրէ իր արիւրուները. բ. ուամիկն ալ իրաւունք ունենայ քուչարկութիւն ընելու և օրէնքներ զնելու, և ասիկայ ըստեցաւ ժողովրդական վճիս կամ բունքարիստին (*plebiscitum*):

Պուրլեան օրէնքը մտքերը խոռվեց, վասն զի անով պատրիկներն իրենց ազ-

դեցութիւնը կորսցուցին արիւրուներու վրայ. ուստի երկու կարգերն իրարու հետ ձեռք ձեռքի եկան և փորումի մէջ արին վազեց : Ազպիոս կղոփոս, զոռոց ու վագուուն հիւպատուր, որ ցեղազն հանդերձ սամկին թշնամի համարուած էր, փախչելով հազիւ մահէն առ զատեցաւ: Մերակոյտը պարտասած՝ պուրիան օրէնքը վաւերացուց (471):

Յառաջազոյն Հռոմի մէջ  
ԱՌԱՋԻՆ գրաւոր օրէնքներ չկային,  
ՏԱՍՆԱՊԵՏՔ միայն պատրիկները զիւրին աւանդական հին բանաձևերն ու քահաճոյքով դատերը կը տեսնէին: Իմամիկը յամառութեամբ գրա-



Բալիստը՝ հոռոմէական ուազմագործիք մը.

ւոր օրէնքներ պահանջեց, պատրիկներու անսանձ իշխանութեան չափ մը զնելու համար: Տերենիսիս Արաս արիւրունը (462) շնորով իշխան վճիռ՝ մը բռէարկել տուաւ՝ հինգ անձերէ բազկացած յանձնախումբի մ'ընտրութեան համար, որու պաշտօնը պիտի ըլլար Օրինազիրը մը խմբագրել իրը սահման հիւպատոսական իշխանութեան: Արասի առաջարկը մեծ յուզում յառաջ թիւրաւ: Մերակոյտը, հիւպատոսներն ու պատրիկները տասն տարի շարունակ կատաղի դիմագրութիւն մ'ըրին, բայց ուամիկն իր որոշման վրայ հաստատու կեցաւ և նոյն արիւրուները վերահաստատեց: Մերակոյտը՝ անզօր բողոքի ձայնը

խղելու, ընդունեցաւ տերենտիլեան առաջարկը, պայմանով որ նոր օրինագիրը խմբագրողները տասն անձեր ըլլան և բոլորն ալ պատրիկ։ Այսպէս 451 մայիս 15ին «հարիւրաւորաց ժողով»ն ընտրեց տասն բացառիկ ատենակալներ, որոնք կոչուեցան Տասնակալոր (decemviri legibus scribundis)։ Ասոնք եղան միայն

թեանց մէջ զործածուելից բանաձևները<sup>1</sup>։ Տասնակալները համաձայնութեամբ ու արդարութեամբ հոռմէական պետութիւնը կառավարելով, խմբագրեցին բազմաթիւ օրէնքներ, որոնք փորագրուեցան տասն պղնձէ տախուակներու վրայ, և տարին լմնալուն պէս՝ ելան իրենց պաշտօնէն (450):



Հոռմէական զօրակաթերու համազգեստմեր։

Հոռմի բարձր պաշտօնատարները. միւսները՝ հիւպատոս ու արիրուն, իրենց իշխանութիւննենին կախուեցան։ Տասնակալները Հոռմի մէջ թագաւորներուն պէս լիազօր իշխանութիւն ունեցան՝ սա տարրերութեամբ՝ որ իրենց իշխանութիւնը մէկ տարրուն համար էր։ Տասնակալներէն երեք հոգի ուղևորեցան Մեծ Յունատան և Ելլադա, ուր եփեսացի յոյն Հերմոդորոսէն սորվեցան օրէնքներու խմբագրու-

թեամին տասնակալներն երկրորդ իրենց յանձնուած գործը ՏԱՍՆԱԿԱԼՆԵՐ գեռ չաւարտած՝ կարեոր դատեցան տարի մ'ալ տասնակալութիւնը շարունակել։ Ազդիս կրողիոս նշանաւոր պատրիկն իրեն ցանի մը համախոն ընկերներով ծրագիր յղացաւ մշտնչենաւոր կերպով Պետութեան գլուխ մնալու, տեսակ մը Սակաւապետական կառավարութիւն հիմելով։ Որչափ որ ասոնք բացարձակ ու անսահման իշխանութիւն ունէին, բայց Ապակիոս ժողովներն սիրելի եղած ըլլալով, ճարտարութեամբ օգուս ցաղեց պարագաներէն,

1. Հոռմայեցիք՝ Հերմոդորոսին արձանը կանգնեցին խորհրդարանին մէջ։

և որովհետեւ նախազահ էր ժողովներուն,  
կրկին վլնց ընտրել տուան հակառակ սովորութեան, ու իրեն հետ միասին ինն հատ այնպիսի անձինք՝ որոնք իր ծեռքին  
մէջ կը յար գործիքներ եղան։

Բայց 450ի տասնապետները զեղծան  
այս անզամ իրենց իշխանութեամբ՝ մէկ մէկ բռնաւորներ դառնալով, Առաջին տասնապետութեան ժամանակ՝ տասնապետներին երիցացոյնը միայն իր առջևէն կը բալեցնէր տասներկու նուիրակներ, իսկ միւները միայն բարապան մը (accessus): Երկրորդ տասնապետութեան միջոց՝ ամէն մէկ տասնապետ առջևէն կ'երթային տասներկու նուիրակներ, տապարը գաւազանաւոր խուրծէրու մէջ դրած։ Այսպիսի անձնապահ գունչէ մը շրջապատուած՝ սարսափ կը տարածէին Հռոմի վրայ։

Երկրորդ տասնապետներն աւելցուցին օրինաց երկու նոր տախտակներ առաջին տառերուն վրայ, որոնց ցուցադրուցան փորումի մէջ, որպէս զի ժողովուրդը տեղեակ ըլլայ անոնց և հասկնայ թէ բոլոր բաղացացները, ըլլայ պատրիկ ըլլայ առամիկ, հաւասար են բաղացական ու ոճագործական օքնչներու առջև։ Այս օքնչները, — որ հին սովորութիւններէ առնուած ըլլալով ըրտազյն էին, — կոչուեցան Օրինաց տասներկու տախտակներ, և եղան խարիսխը Հռոմի հասարակաց իրաւունքին և առանձնական իրաւունքին։

շար.


Հ. Ա. Տէր-Մովսէսուան

Պր. Յ. Զամարեան ազնիւ մտածումով մը՝ 1917ի Բազմավէպի ամբողջութիւնը կը նուիրէ առ

Cercle Arménien

Kantaret Dikké N. 22 LE CAIRE

Խմբագրութիւն յօժարութեամբ կը նուիրէ Քորդ-Ասրիսի «Սիսուան» Վարժարանին՝ 1916ի Բազմավէպի պատկերազարդ հասորը և կը շարունակէ յուել 1917ի լոյս տեսած և տեսնելիք պրակները։



## ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք

## ՀԱՇ

Աշխարհս վրայ միշտ, հացի խնդիրը՝ անհաներու և ազգերու կենսական հարցը եղած է։ Այն որ կ'աշխատի օրական հացն ապահովելու և Գետութեանց զեկավարներ կը չանան իրենց բընակութեանց տարեկան արմամբը ապահովելու, Ցորենի մշակութեան անյարմար կամ անբաւականի հոգերու ունիոց Տէրութիւններ, ինչպէս են Կորիգեն, Անգիս, Հոդանա, Գերմանիա, Գուիցերի, Պելէքա, Խոտիլա, Թուրքիա, Ցուաստան և այլն ողբեն և արմունք ներածեն լու համար կը զիմէխն Խոտիոյ, Ամբրիկայի, Խումանիք և այլ Պետութիւններու կամ գաղթալայիրու ապահովականներուն։

Ներկայիս մէջ կերպուական կայսրութիւնք սովաման ըլլայու գտապարտաւ ծն ու առնուու և ցամացներու պաշարում հետզհետէ աեկի խսանայու հետ է։ Գերմանիան ըլլոր նիզակակիցներուն թէն ուազմէկ և ուազմամթերթք հասցնեաւ ատակ է, բայց ոչ ոքին կ փորու մը Խորհուներ։ Խիստակնած ամէն երկիրներու սննդարար իրենցները կը զրաէ, նիզակակիցներու պատրիսը իրեն կը սննդականէ, փոր ազգերը մէջտեղէն ջնէելու չի խնձար՝ զիտանուու որ միլինաւոր բըրաններ այլ ևս ուսնեն պիտի զարդի, և անոնց հացը գերմաններուն պիտի մայս։ Գերմանները պատերազմի սիլքըն ի վեր ընթանուու իրենց սպառնացու մեծ վասնզը, կազմակերպեցն ըընկարութեանց սննդառութեան սահմանափակ կանոնագիրները։ Վետպուեցան ստեղծել հաց շինելու նոր խառնուրներ։

Լուսին համարանի բժիշկներէն մին Աձ. Ըօնական Ամառապատճեան առաջին առաջին առաջին բժիշկների վերջին պրակին մէջ, Գերմանական նորանար հացերու մասին հմտալից յօդուած մը զրած է։ Կը համառական մին ալքոնի և ալքոնի կը պատրաստի ցորեն՝ անոր սպիտը (Ձեմաւու) ֆացնելով։ (Գերմանիա սոյն նպատակին համար 22,600 տականաչափ ցորեն կը գործածէր)։ — Գ. Մարդուն սննդառութեան կը ծառակէ, քանի որ հաց, ամիս, հայսերից (մաքանան), թեփ, կորկոս և այլ նմանիք ցորենով կը պատրաստին։ (Գերմանիա 4.259.000 տականաչափ կը պատրաստէ)։

## ՑՈՑ

Պատերազմէ պառաջ ամէն աշխարհ ցորենը երկեանով օգտի կը բերեր։ — Ա. Անառաններու սննդառութեան կը ծառայէ։ (Գերմանիա՝ 2 միլիոն տականաչափ ցորեն կենսանիներու կը կերպէր)։ — Բ. Ալճնտական օւլայ և ալքոնի կը պատրաստի ցորեն՝ անոր սպիտը (Ձեմաւու) ֆացնելով։ (Գերմանիա սոյն նպատակին համար 22,600 տականաչափ ցորեն կը գործածէր)։ — Գ. Մարդուն սննդառութեան կը ծառակէ, քանի որ հաց, ամիս, հայսերից (մաքանան), թեփ, կորկոս և այլ նմանիք ցորենով կը պատրաստին։ (Գերմանիա 4.259.000 տականաչափ կը պատրաստէ)։

Պատերազմ սկսելէ ի վեր, ամէն պետութիւն,